



Emperorsmuseum



Page 1

Յ ՅԱՒՆՈՒՄՐԻ (22 ԳԵՂԱՑԵՄԲԵՐԻ 1852)

1853

З Е З С У Р У Р Н Р Р Р В

ՏԱՐԻՆԻՒ անցաւ գնաց, ասրբինիս, կը ըմենք, ողին ոք զԱրւը ըսպա դառա՞ համեմալուստոծ, ուեսու՞ հաշտ, թօզուց՝ իտովալ; Բայց
Հանու (ժամանակի պատկերը) երկու երես ունի, բային բանաստեղծները. մեր հին ասդին ալ երկու. զեմք սւնէր, մէկովին անոնց կը մազտէր
ՆԵՐ մէկորովից մեզի խոռու ու զժոնեց կը նայել:

Երապետի մէկ եզրը, Հայ Երապան՝ ինքն ալ յեղաշը ջական տարի մ'ունեցաւ։ Հոս սց վնդքերու շատին պատեցու., սպի՛ն չժամփեցաւ, միայն զրյի շարժում հնիկ, միայն թանաք հոսեցաւ. բայց արդեօք սրտելու վերքերը քիչ բազմաթիւ, քիչ խորունկ ո. քիչ մահացու էին։

Պրիստոնէական կրօնը, Երկնաւոր Հօրելիսուս օժիաը՝ միանգամայն պին կրօնն է՝ որուն համար նցն իսկ տառաձնյութն հիմնադիմ ըստն է, թէ որդիքը՝ հօրմէ ու զառելքը՝ մօրմէ ովանոր բանն։ Վեր Եղին առ գմբուխասովինն ունի՞ որ զարերէ ի վեր իր պատմա-թեուաբր նցն ճշնարութեան վեհանի առացցցներն մէկն է։ Առաջ է քիւ տանն վը՝ օր պանէ արաւորուած հանդովասովինն մը զմեզ կր զուապճացըներ, ցի՞րր, չըր զիսուուեր, քիւ մը հազնից փոփոխութիւն բաւականն էր յեզյեզուկ ալիքներն ուռեցըներու։ լւած հրաբուխ մին էր, ողջոփ պիպուած մը կրնոր նորէն բարբաքէ՛ որ առջին անդին հուր թափէ ու մահ զուայ։

Հրագլոց համար, ան հրագլակական թէրթերուն համար՝ որոնք ազգին, աղջին մէջն, աղջին համար կը գրուին, աղիսկան ու փոյժութեամբ լիցուն մամեր հասուն. ով կ'ուրանոց: Խռատվանելու ևնք՝ Խռատվան ալ շատ փորձեցաւ. ան բովելն իր անմիջականութեան սկիզբը թող տալու երր որ բանը մասնաւորներին հասակախց կրօնին անցաւ: Բայց իրոք առ լուսկիրը որը որ կրօնի նկատմամբ զբութիւն ունի այնամբ հեռու բըսոր տուորիւ նախանձաւուութենի: (Քանա՞նդաց) ուշուի ստուցեալ մասապրերութենի: օտար է, առ պարուսպաներուն մէջ յօնմա ըսութիւն կը օրոշէ: Երեւ ոյն մը՝ որ չէնք զիսեր թի, սրգեաք իրրեւ ոկարութիւնն եթէ իրրեւ արհամարհութիւնն կը մերնաի: Բայց մէնք կըսնէք որ ոչ առաջինն է եւ ոչ վերջինը. օրովհետեւ մէկ կոյզմանը՝ տաշւել նիւթելինին առէն նիւթէ տեղի մեզի ընտանի ու զրեթէ մեր տորոնն է, եւ մէկալ կազմանը՝ նիւթին ճանապահիւնն ու յարձակման յանախութիւնը շատ ստիպուսկան էն: Ուստի առ ըսութեան հիմն ուն է՝ որ հասաւառն զրաթեամբ մը լուսպի խթագրութիւնը՝ մասնեապրութիւնն բամնեխց, խթագրութեան համար այն սկզբունքը պահեցինք և: առից ևսքն այ կը պահենիր, զրոնք մինչու ու թ ուժու առաջ պահանձ ենք:

1. Արօնի նկոտմամբ աշխաղ ըլլոց՝ Այս՝ ըստիվիմիւ կրօնիւ. երկու բաժնուած ազգի մուրրաւած էր. ինչովէ երկու սիրա լունինը անոնի առ երկու կրօնի լինագ ծառացիւ. բայց կրօնացինք եւ պէտք ենակ ընկէ որ մեր կրօնը (որն սր միանգութայն ազգին մէկ մասցի մասին է) պաշտոննելու առեն, մէկու մասին կրօնին անիրաւ յարձակում չկանչիք, օքնակի արագու վիպուածներ ծուերով ծերելով, առջիւն անդիմէն պարագանէ պէտքեր մնառուած ժամանակ մէկ սութեան վերապիտիցինք, Եւ բարսիական հասուածներուն մջնու ուղղեկրութիւններ, էֆեր, սոյն խակ թերթեր կրճատեցիւ*:

2. Ապացք է խնայքս ուրիշ՝ որ եւ իցև ճշմարտվելին, նայողին եւս առանել կրօնական ծշմարտութիւնը նաև, ուրիշներ ով ընդունել ապառ ջննիքը (թէ որ օրինաւոր կերպով կը յառաջանայ)՝ երբեք առջրութիւն մը, օրենք մը ու առհմանազրաւթիւն մը չիկրնար խօսքանել: Բայց խնայքս ընտանեկան կենաց մեջ խոհեմութիւնը տեղ ու ժամանակ կը ընարե, որտեղ մեջ միշտ կրօնի վրոց յախառոն խունել, պիճել պասահ շնաւելեր, այսպէս ով լուսդրի մ' էջերը նաև, օրինաւոր եղանակաւ յառաջ բերուած առանկ վ' ձերով մշցրներ՝ լաղբական ւաղագումարնեան դէմ սեպեցինք ու կը սեպենք:

Յ. Ար կարծեմնք ու իրօք ալ հիմ առևելնք Եսթագրելու։ որ երկու կրօնական կողմունէ երդող լրացրաց մէջ բելիքոցն պահպա-
շանիւն մ'անցած ըլլոյն որ որչափ իրանց կրօնին կողմէն ալ ըլլուն իրազու կրօնին չկավին յարձակմամբ։ Եսոր ուղղակի զննցառութիւններ
մէկ կողմանէ եղած ալ են նէ մէկայ կողմը կոմը լրացք եամբ անսես ըլլուծ է կամ անսանկ անբարիկութեամբ մը զատշացուցած է որ հրա-
պարակական զրոյ ուժեան մ'առէլը երբեք առաջ էլ։

Աս սկիզբներն էին՝ որոնց քիչ շատ նաև՝ աղջոցին լրացրեն թէն շատ ըլլ կը հետեւէին։ Բայց մը քանի զարմանքով ուժնուեցաւ՝ որ

* Առ մեր բանակ յիմ լայզըին սրբնակ ը ըսոյ միայն և ասկէնքի ձաւապարհ սրբութիւն ի Հայութան, որուն մեջին ինչ կերպ բաներ գույք ձերենին ի բազմուշիւր յիմ է բազմաց ինք իրեւ իմանուլ, եւ անշատ ը զից ին մեջ կը զ տնութիւն զ ունե անձի՞ սրբնիկ նոյնին սկզբանադիր հարստութիւն կարեւուն զ աստածանին ընել:

առ ամեն կազմերը յանկապծուկան պարագաներու բաւան զօրութեանը գլմ բառականի շնու եղես։ Խնկու տուաջին, խնկու երկրարդ ամբողջակը։ ովք կը կրոգծէմ՝ որ ներքին պարիսապն ողջ արութիւնն ալ բռնաբազուի։

Այս մեղքի համար՝ գտնելու առ վերջին պատուացը գետ ուրբ է։ Խել որ զաշնաւորութեան ո խան եղծաւ, թէ որ ավելուական քաղաքավարութիւնը չափազանց համարձակութեան զտիչու՝ արգարութիւնն իր յաւիսենական սննդուագալեթ օրէնքներովը կեցած է ու կը բազոքէ։ Յաշնամանք, կրծնի վարդապետութիւնները ձռել ծամբուարիել, ծաղքելի ցուցընել, մասնաւորուններն ընդհանրացընել, ամեն կազմանէ քերել քերենէլ, ամեն ուրիշ նիսթերը խիստաղբած հասցացուծի պէս ուստ կամ կես ուստ կես իրաւ դէստքեր կրկսել գտնել, աս ամենը, կըսենք, (թէ լրապրի մէջ եղբ է, թէ բազրի, զուրս) ճշմարտութիւն բնելու, ուրիշի մուսց մէջ կրօնական համազում յառաջ ըսրելու օրինաւոր միջոցները ըստին այնպատի հեռու։ Են, որչափ գտն, բանա, ուբար՝ քարոզութեան միջոցներ չեն։ Յաշնամանք ու պատրանք՝ հալածանոց նուրբ տեսակն է, խնեւուանիերորդ զօգուն հալունումն է, որուն զարութիւնը՝ բանաւորներուն հալածանաց հետ ուստանի հաւասար կու դոյ, ինչպէս Յալ լամեսի հեղինութիւնները՝ Գեկիսի առնջանարսններուն հետ։ Պահպանուցու մը՝ մարդկացին խիզ- Ճերաւն առանի բանութիւն բնելու երբեք իշխանութիւն շունի։

Կազմութեան համար՝ առանձի ալ կրօնի սրբաշտութեան համար, հումագի քաղացաթեան համար՝ ուրիշ միջոցներ, ուրիշ պէնքներ կամ։ Եթի որ մեր կրօնին ներընի հմարաւութեանը վրայ փառհամեթին ունինք՝ մեր կրօնին ծոցէն ան զօրութիւնը պիտուր առնեանք, ան միջոցները պիտուր զանենք, որոնցմավ ուրիշներ մոցին մէջ նշունքն եւ աղաս համազար բերենք, այս բնիքն անանի փառաւեր, անանի պատճառներ՝ որոնք ասսուածոցին բանին վրայ ու մարդու նեղպին միացյալ թեան վրայ հիմնուած բլլան։ Երանին թէ նոյն ազնուական կոիր գործադրուի ու Ֆայն նոյնը գործադրուի, որուն մէջ ոչ մէրը կը միարուարի, ոչ համբաւ կ'արտափի եւ ոչ նոյն խօկ գատին նախատինը կը լլաց։ Ասոր որոստասաւ են մեր զրիւնելլը։ Միայն թէ օրակրաց անձուկ հջերէն (որն որ վերջին առանձներուն նոյն խօկ գատին նախատինը կը լլաց։ Վերջին գործադրուի մաներ ու թէ բնիքագլուխ մասնեաղբաւթեան գաշտերուն վրայ միայն իրար աւ մենենք։ Վե խառնախօս արագակին մէջ մանել ու մենք ալ մեր ձայնով նոյն շփոթի սասակացընել պատշաճ չենք սեպեր։

Աս ամենը զրելու առենիքն ոչ սպասնակիք ընելու. եւ ոչ ուրիշն խզատ տաղը մրգը ունինք։ Աւելցած նորառութիւն նախ մեր ընթացքն մեխանիկան է. թէ որ մեր օրաշանակիցներն մէկ քանիքն վրայ խօսքելնիս կ'իջայ՝ ամրառանաւթիւնն չէ, քաղցր տրուռնց մըն է, շնչք պատկառիք ըսկու նաեւ. մասկ բանիք աղաւանիք մըն է։

Ես խաղողական սկզբունքով, պրոնք կը յուտանք մանոււանով թէ ապահով ենք որ մեր մէծոցոց յնիշներդաշներուն զգածմանց ալ համաձայն են, կը համարձակինք հըստիլիլու. ոտարակութիւննին անցեալ ուսուցին վերջու ըշնչող. յոզագց ընկերութեամիս որ առօրա գրաւթիւննին նորոգմէն:

ԲԱՐՁՐԱԳՈՅՆԻ ԹԻՒՆ

ԱԽՈՏԻՆ. Կայսեր Պատ Հ ի բ ա լ ո ւ շ ն ա պ ա ռ ա լ ի ։ Հ ի ս ո վ
ա պ ա ռ ի ա մ բ ա ր ո ւ թ ի ։ Հ ա լ ո ւ շ ն ա պ ա ռ ա լ ի ։ Հ ա յ ա ր ո ւ թ ի ։ Հ ա յ ա ր ո ւ թ ի ։

ԳԱՂԱԲԻ. Կայսրության գանձիկելու կերպաց. Շքաղբանակը
կայսեր յաջորդը կարողաց:

ԱՐԴՅՈՒՆ. Գոյացածէից հրաժարումիւն ուր պաշտոն ուր
ԱՐՄԵՆԻԱՆ. Ա. Քահանցութեանիւն առ թեսք աւորը դու
նամակը: Պատճի որենքն իւր կանոնիւ:

ԱՐԱԿԱՆ. Եռին պաշտոներց հյանձնում պատճեար։
ՕՐԻՆԱԿԸ ՑՈՒՑԱԳՐԵՐ. Առնդ Հակոբի ուսուածութեան
Բժիշկ։

ԱՐԱՏՐՈՒ

גַּתְהָרָה, גַּתְהָרָה תְּבִרֵךְ

11. የዕለታዊነት ክህንበት ማዣጤች በዚመሪያዎች ማያዝ
የሚከተሉበት ከጥቃዋሚዎች ውስጥዋዎች የወቀቶችበት ማያዝ ማያ
ማመሪያው ነው መሠረት፣ የዕለታዊ ማዣጤች በዚመሪያዎች ተደርጓል
ይሆንኝ ሁሱስ ማዣጤ ማዣጤ ማዣጤ ማዣጤ ማዣጤ ማዣጤ ማዣጤ

Ա-Եծորինա. Կազմեր իր ապդակին թւողու պիտի սպառիլու թեհուն Երբին ուրի ճամանակին պարագա ու ներքու պատճենու առ ըօդը աւ կար թեհունց մասաբութեին շատ պրուեց, և մասնաւոնց նոյն ճամանակութեան բարձրակին նկատանքի սպառիլու մուսանեաց պատճենու առ էզուա թեհուն երկու ոգ առաւելան նընթակարա մէջ Եղած մերձաւ որ ապդ ականութ Ենան ու մանաւկա բարձրակամութ Ենան կառպ, և Երկու ակար թեհունց մէջ զ անուան մասերանիւրան հազարից թիւնն ու իրենց ըստ նույնակարուն վնասու եղանակութ իմանը՝ ըստ բնույն ըստ ա կանաչու կը մերժեն կայսերական սպառիլութիւնոր, ըստ գերանական մողու գաւառական թեհուն ներկայ պիտի առ Պազցիւթ կա ամար թեհուն փափառութիւնը՝ ու ութիւն կա առ առնաւուն Երկու նընթակարան իրարա հետ առանաւերան ըստը քաղաքական նորուած ենթարկուած:

կյութին մը զնէ պարս զի կարենան հարթին մէկուղ
զործել : Առօր ալ պատասխան կու տանց որ երկու ալ
բայթ եւաց մէջ ուրեմն զաշնակը թիւն բնիւ հարվաւու-
չը, ոչովհետեւ նորի գաշտացութիւնն որբու կայ-
նայիք ինձնուած է զերծնախան զաշնակը թիւն զայ-
ութ որ չ-բարպարփ իրաւուց մէկ մաս կը կայուցանան, և
մասն անսիս երկու տերութեաց բարպարփական թիւն

զանոնք ու ուր ըլլուր, բ զարդ պար առաջնորդ ու գույն ու գույն թիմ և մ թիմ կարդ հարդ կար, զանու զի արդ է ու մեն բան դաշնակցութեան որինու մը որշուած է :

Աղջ մե կայութ նախորդ ու ի ինչը ի բեր Վերանան
կան զանոնքութեան մը տիրու միան են առ առան ո
մեծ ե ձանուածին գլուց է, բայց կարդ է զի թիմ մե
ծուոր ո ի օմարին անտես որին ուշին ի բեր ցաց (Ճ

monstrationum) կամ պահանջվեք որ կը բարեւինի՞ :

Խեցչու, յայտնի է՝ Հիսուսացին երեք մէծ տէրութիւնք, պահանջն Աւարփա, Առուիխ և Արուսիս Գողգիցի նոր կայսրութիւնը տափակին ընդունացն իրենց քարիզ կեցող գեւազաններաւն վկոյա դիրք նօրագելով, բաշվես որ իրենցցէ և Վերձնական աէրութիւններն զայ սրից ըստը տէրութիւնք բբնի : Աս պատճուա, կըս Ա-է-դու-ը դու-նու-ր-է լու-նի-ւ, ուսանց և վիճաւուրբար Կար ըւնի հակառակոզները կը հասուառն որ նոյն մէտքութիւնները՝ նաբողիւն երրորդ տնօւահաջող թեան դէմ զանազան գուռուութիւններ կը հանեն և առ նիստանքի իրենց ու Կաղղցիցի մէջ գեւ պահական սուսակի թղթակցութիւններ կը բայց նուեն, կըս նոյն ըստը մինչեւայի թղթակցու

սայդ ազգին ու առնելով՝ կրնամ զուցել թէ բնչ ու միջեւ։ Տրես նոյն ընդունելութիւնը կ'ուշնայ և լը որ Ա թէնուն կեցաղ Գաղղիոյի զեսպանը շարպկման կայսր բյայու պարագանակն կերպով Տաղրդեց Աստիացի ուրաքարի գործոց պաշտօնելին, նոյն պաշտօնեան իրեն անմիջապէս ըստ որ Վ թէն նոցի, Պետրոսարդի և պերիթին որբունիքը յառաջնորդ մէջ նույնին խօսք ըստ են որ ենէ աս շատանցութիւն գուշտիուած փափառութիւնը պատահելու ըլլըց, իրենց ըստ Կարելյան միաբան ընթացք մը բանձնն, առաջ եւ անոր Համար կայօրութիւնն ու առանձին առանձին պիտի ընդունին, Հապա Երեք մէկան ու Բայց մինչեւ ար Հարկաւոր Խօսակցութիւններն ընեն, պէտք է որ քանի մը շարութացին, որովհետեւ, կայրութեան Հաստատելուն պաշտօնական ըստը Հազին Կեկտերեցիք 10—12 միլիոնը ուրդ կրնաց համար է Առաջ եւ իսկա դժուարին է որ ամենայն միշ նոր առարիեն յառաջ կարգի գրուի։ Ստիպու պաշտօնեան գետրութիւնն ապահովութիւն տուաւ որ այս ամենայն միոյն արաւաքին ձև մըն է, որովհետեւ երեք տէրութիւնը արգելն շատուց լինել մէշերենին Հաստատած են որ չէ թէ միոյն կոյսրութիւնն ընթունին, Հապա նաև միջեւ։ Տրես Գաղղիակուն կառավարութեան հետ ունեցած բարեկամունքն կապակցութիւննին պահեն։ Խոսք կը առնեմի որ Գաղղիոյի եւ Երեք ակրութեանց մէջ աս նիւթիս վոյց ամենեւն թէ զիմակցութիւնն մ'ընել, Հարկաւոր չէ, Հապա Խուրիսթի մէջ ապահով կը կենան որ Երեք ակրութիւնը նոր կոյսրութեանց մէջ ընկած է։

թիրանը մատերս ողիս որ ըսդ ուշան է
Վարդեն վկրչին օքերս Փարբղջեն եկած հեռագրա-
կան լրերը կը հասաւանեն որ երեք ուերամանաց
զեռապանեներն իրենց նոր վկայագիրը կայսեր պիտի
մասուցանեն. բայց աս ալ կը զուգեցն թէ երերը
մէկներ մէկ յայսագիր ալ պիտի ան, որուն մէջ
քանի մը մէկունիքներ պիտի զանուին :

፭፻፷፻

Ունութեամ կոչորը ու եկան մերքի 18ին Ա. Առաջ
սպարապեատին, մէջ առեց զբանակտուաց, գելապանուց
եւ ուրիշ երեսնի շաբի հրամաքնեց հետ, որոնց
մէջ կը զանուէր նաև Աւորդիցի ընդհանուր հի-
պատու ՀՀ-ին Առաջշրջու, և ամբ գիշերաւան մէկնէն
միակիրիէն երեւով՝ որով համար Գ. Նորիէններ զնաց,
հետու եաւ Հմենչառմբի իրիկունը նորէն նոյն պա-
րուուր զառնաւու մասք : — Խոնդուօք կ'ըստ թէ Կայ-
սրը շատ փառուուր ընդունելումին գտաւ Գ. Նորիէն-
ներ, չքեղ զարգացուած համբաներու մէջն ան-
ցներով նոյն քաջքին եկեղեցին զնաց, ուր Պատմէ-
հայութապահն եր կը երաւուի զններ գիտուուեց ու ճառ-
մի խամելով ողջունեց, որուն ասանէ պատասխան
ուուաւ կայսրը, արերապատուի Ձեր : Իմ պարտու և
միաց առ Կայուուած մերացընեւ, ուսպէս զի երկիր

ապահով նոյն համարիստին զարդարութիւննը Անգլիա պահանջվել:

Ա երբայրու պատասխանելոց այդ լիրքին գրառադրութեան
չափու որ Չեր Ուշամասու որ մէջ նը կը ապահով է ի ի ժննիկ է
ուղղագիտած կազմի մէջ մատու պայմ ամրապնդանահանքի ու ը-
նկով իր ըստ է ձեր կառ ամրապնդեան դէմ կը պատերազու-
ու հարաբերութիւն Չեր ու պահու զէմ ապահով է ի ապահով է ի ա-
զամ գրաք ։ Ասուն մէջ նաև որ մէջ ունի անդաւանքի կ'ի բաւար-
ի է այս Չեր Ա համաստութիւնն Ա լի գրած շրջան
համաստերով որ ու բանի ուղղացուցները Ա լուսն մէջ ո-
ւի ։ Մինչ կը պահեմ որ նոր ուղղացուցները մէնք պիտօք,
որդու ով խնամացնիք են որ մէջ ի կը բերին մէջ, որ գոտի-
պահ պատրաստու եւս ։ Ի ի մանդ է մէջ արշացը շինք
ով հանելու ունեածաւան գործիքն մէս ոք պարիք էն ։ Են ա-
մագուստի մէնիք զայդ պատրիքի հարից ուղղաց թե են մէջ կը
զնէ, որ զանոնք չնոր կը ունի պատեհ ։ անդու էթ ու ո-
ւրասամանը մէնան զայդ ուղղաց թիւներ լուսութ այդ դրասամ-
ները կ'ի բացութեան ։ որդու կը բերին կազման համաստ-
եան գուշակ օրինաց առաջարկութեան դէմ զներու
հանուր, մէկին հանելու բանի որ եպահանդերը զարդար-
կանուր ու կամ ու մարդ զարդարեւ, կ'ի ունիք որ կը բերի
իր պարտը կատարեց ։ Չեր Ա համաստութիւնն որ գրեթե
որ ուղղագիտանքն չէ նոյն օր նըր, և եթէ ուղղագ-
իտակն չէ, ուրեմն կը բեր պարտու ու ու է համաստեցը
ուղղագրութիւնն ընկառ ։ իւ է ու ու ։ քանիդր մէջ ի ի ա-
լի համաստ Տեր, Մինչ այ կը խօսիք Չեր յանձնան Քի-
ուս ու քրիստոն, որուն առաջարկութիւն, թէ առաջանաւ անա-
պատճեն է եւսք ։ և իր ուսու ուսու ասէնք ։ Ա ըստն Չերի, որ
շնորհանաւ առ պիտք, որն որ պարտամանդ է հարգութ ու
անհայտութիւններ յառաջ թէ քիւրու։

“աւել կազմակերպություն ու սահմ մը գներ տարացրութեան մէջ արք ու շարունակ հայոց առաջնորդի ու բարպատճեան կը մ’ բա-
նձը կը ժամանէ: Այլ ոչ, Շատուած տար, որ աս մէջ
գներ չըստ առաջնորդ գրաւիս, որն որ կազմութիւնն ու-
նենացը, առաջնորդ պատճեան ներք չպարելէ: Չեր Ո է հարաբե-
թիւնը կազմութիւնը վայ կը բանձատ, առաջնորդ աս կցիրը մը ըս-
տիւ տարբերեաւ մէջ միշտ անարգեալ, նշանակիւած, գրաւա-
ռեալ ու այսպիսին էր համեմատեած տարած առ քարութեա-
թիւնը մէջ, և շինուած մէկ համեմետ ան ամեն նախո-
ւորդակերն ու մուգին թէ շնորհանդեպըր: որոնցին որպար-
ագործ ցին ու կը պարագարագ նայն կղզը էր: Եթէ հա-
ւատու մասքարդ թէ նաև Համարտութեան ան ավագութեաց որպար-
ագործը ու համեմետ արք էր: Չեր Ո է հարաբեթիւնը բանի ու ո-
պիսու և իշխան! Այս շնչե կրոնու հաւատու, և յօն առ-
գաւ թէ ամեն կը բանձար տանեաւ, որ եկեղեցւ ոյ իրաւունքը
ներք Շաբաթ հաւատու կը պարզանի, անոս որպատճեան
ներք կը պարագարագ թէ և մազգամատըր կողաստ բանի մը
որպարագ ան ըստ մասքարդ որպարագ որութիւնն է, ուղիղ տա-
րած թէ եւստաց ան ըստ մասքարդ որպարագ իրաւունքը ուղիղ է:

11. վաստակութեամբ լուսած մեր Անդր Երեմինը համար առաջնային առաջնային բարձրագույն ազգային ու առաջնային պրեմիստին էմ. Մեր վեհապետ մանիք ու բարձր արքային տան վայր հիշցընէ :

11-22-2013

Ասակի օրինաց՝ կուտաքարութեան զանազան փափառութիւններով շափառորեալ ու աջարկութիւններով և որ նախընթաց թաւոյն մէջ զբեր է ենք, ծերականաբ խորհրդեան համարթոց՝ առջև յօդուանձը միրժաեցաւ, և և մացածներուն գեմ տաենապահեց հոմար ու շատերը պիրենք սուրագրել ունեն: Ըստ քայլ գոյց Գեղարքունիքի Վանի արքական թեառն պաշտոնի ան ծերական տին մէջ Թագավորական վճռագիրը կարգաց, որով պասկի կուտ ամսուանու թեառն օրինաց առաջարկութիւննը պարզունական կերպով եւ տունակ եցաւ: Հետո աները կը հաստատեն թէ առ յետականութիւնը, յատաջ բերելու կազմնեն մէն էջին շենք և բաշխապահութեան նախանառ Կամացու:

— 1853 թ. սրբ ծերակիրաց Յ քուէի գլւմ էն քուէ-
ով թիզուեցաւ. 1853 թին Համար եղած ելեւուից առ-
աջակա մինչև :

二十九

1008 ըպակիրը պաշտօնելից կենացքն և առհմա-
նադրութեան մէջ խօսիսութիւնը ըլլարու վայ Շե-
ման, եւ այս խօրհրդածութիւնը կրնէ : Արուսյ Մուրի-
ւեց, որն օր նախանթագ գահէցին զարին էր, մասը

թագուհից զնիքաբականութեան նկարը իրայ հա-
մազութեան պատճենութեան առաջ ազգացութեան պէտք
է տալ նցյալ պաշտպանելին գահերթութեան կող-
մանած գահերթին մեկուկես տարբ հաստատուն կի-
շաբը։ Ենթադաս Արքանինուն նոր յեղափառութեան

տակ կիյսնար, Եթէ Կոպողիլը թագուհին ձեզով ոցն զահիմք շռած էր։ Որչափ որ Պրաւց Մարտիրոսն գահիմք պրուի էր, զօրապետներէն և. ոչ մէկը կուդիմ պատերազմի պաշտոնը յանձն առնուլ։ Մէկուլ կողմանէն երեւելի սորբապետներն ալ, զոր օրինակ Կարպայէդ, Էրիստ Դմիտրիորը, Շաքիոն և. այն, մարտիրոսն որոշած էին որ գահիմքն պէմ միտքան գրիմուրական կողմանական թիւն մը կազմեն, եւ տրդէն զօրաց զնդերան մէջ խռախի թեան խճանք մը կը առնուլէր։ Պրուց Սուրբինց կը յուսոր որ կրնայ վառոնկը Շուայլընէ, թէ որ պատշաճ տուժավ մը Կարպայէդ սորբապետը Վիէննան իրէն։ որով եւյն սորբապետը Սուրբինցէն կը հեռանայ։ Քուց Կարպայէդին հեռացնան Հանգրուի համ բանի ըլլանի իմացուելուն որու, չափաւորսկնու համ պահապանողական կողմն երկու շատ երեւելի մարդիկ գիշամագրական կողմանակցութեան ընկերութեան մէջ ժաման, որոնց զըսէն Երեւելի պահապան էր Կարպայէդ անանը։ Այսաւ սովոր բանակն ու չափաւոր կողմն բարը գիմառողները դիմադրական կողմանակցութեան ունցնեցով՝ բարը երկրին մէջ շորտում մ' եւառ, որոն մէրջ մէծ խռովութիւն կ'երեւար։

Դայց թագուհիցն որամասնիկնեւը վասնուը հեռացուց գրաւածակի աղքաց որ նոր գահինը նոր երանդ գիմաղբախոն կողմանակցութեան անդամներէն շեպամիք, որդեռ զի նոր շարժման աւելի արիթ շուրջ Հիմնական գահինը, որտեւ գահերեցն է Անդամի զարագեար, անսարքակցոյ առհճանակը և մեռան ու առաջրեան նորոգութեան նորութեան ձեւը կը զարնէ, բայց որովհետեւ Ուղարկայի մեջ ասանկ բան ունի հասանակ խորհրդանային գործակցութեամբն աւելի զինարա կը լուց, անոր հանօր խոհեմագոյն կ'երեւայ որ ասհճանազրութենը խորհրդ անոցին գործ ակցութեամբն հաստատութիւն առնէ, քան թէ միոցն որշամեեց կամքովը զրուած բան մը գուրա երէ: Աս կերպով անսարքակցոյ գիմաղբախոն կողմանակցութիւնն ալ կը լուծուի:

ՕՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹԻՒՆ

ԱՐԱԿԱՆԱԿԱՐԱՆ (Գարա Տաղ)։ Բնչպէս արգէն
յախնի և առ լեռնային երկրին բնակիչները՝ որովք
գրեթե միշտ իրենց սահմանուից երկիրներն առ ար-
տա և լեռամբ, յափշտակա թիւնակը եւ ոպամութեամբ
անհանգիստ է ընենքն, վերըն առաններն առ իրենց
առանձնաւուն չարագործութեանց սահմաններէն
գուրս երկըլավ՝ միարան ուղի ելուն ու բարձրադաշտն
գունեն ուղարսամբած՝ դատուրազմ՝ ի ընենքն։ Առա-
վարութիւնը քանի մը անզամ՝ քաջորութեամբ մի-
ջացնեաք բանեցընէն եւ անոնց տեսարուս ըլլայը
տեսնեցնեան։ Օրոշեց որ ամենայն կարելի եւ զանա-
կաւ զիրենք զոյէ եւ մէծաբառ Առօթանին օրինա-
ւոր իշխանութիւնը նշյ երկրին մէջ նորէն հաստո-
ւու։ Ըստ Հանաօր Խռովելիի սպարտութիւն խմել փա-
շացնի համանա իրուկը որ երթաց զանակը կարդի խո-
թէ, պատաման հազէ բարը է երկիրը ծովին ու
ցանուքն պաշտպէն որպէս ով ապատամբը դրւեն ի-
նձնաւ ու պատաման հանունան առնուու։ Ես

որ սեպեց որ առանձի շարագրծութեան հարաբեկից
խորիննէ: Առաջ օրը զայտ որ Հերութեան ու Ավետա-
րին նորի աշուղերը զարք խարսի, որպէս զի ազաւալու-

ուիլ թէ մայրացաղքին մէջ ձեր գիւտնին եւ թէ զա-
սաւագի ձավէցը բանուաց ձեր հիւպահներուն առ
ամսն ծովուանել, սրովու չէ միշտէն ար նշոյն պաշարու-
թի միշտնաց հետ կորու բան ուստացած օպամագրու թիւն-
ակն ընդէւ:

Հու պատշաճ կը ուսումնակ Առարքայի և Շնչեցա-
բն բառած ըսպարզն աս նիմին վայ զրածը հա-
լուսութիւն գնել։ Առնդն նկայի մերջն գեղքե-
լը, կը ու նոյն բաղիքը, ամենուն մատագրաթիւնը
բրգանց եւ շատերը սկսած եղած էն շատ մեծ բան
եղած նշյանը ։ Բայց անկարեցի է կարծեց որ փոքր եւ
ամեն կողմեն փառած լինանանակ ժողովուրդ մը
ապելը՝ չափել զուր դժուարութիւն պատճառէ մեծ
զրաւոր աւրութեան մը կառավորութեան։
Եւ այս առ աշխարհար ուրացուի մէն նոյն երկրին
անկան գիրքը քիչ դժուարութիւն չիտաք զիրենը
կրենց ասհամեն մէջ յաղթեւու։ Անդ մատագրու-
թեան արժանին աս է որ հիմա բարասաղցիկ իրենց
ուժորութեան համաձայն իրենց լինաներուն մէջ չեն
ուժուիք, հազար սկսած են դուրս ելլեւ և բաց
աշխատ մէջ պարնտիւ։ Մենք հասած լրերուն նայե-
ամ դարսացցայ Զապահացի ամրացն վայ եր-
արուն մերձաւոր առիմն աս եղան է ։ Դարսաւող-
իկ բացին որ Փիփերի մէջ իրենց գեմ մեծ գր-
աւութիւն մը կայ, որն որ Նոյնուելի պատրապնա-
ւուն և արզակին Դարսաւողի իշխանական անէն մէկէ
ըս նախատիւն կրելէն պատճառած է։ Ասոր համա-
շխանը նոյն տեղը ԶԱՅՈՒ հոգի խթից ։ Ասոնք հուն
զոն առեն բոյնը որ Զարպինացի բերգաղահ զօրքը
ակնոր է, ամենայն զօրութեամբ վասն զիմեցին եւ
աց ի երկու աշխարհակէ տիրեցին։ Նոյն տեղը եւ
օջախակները ազատահիք կառավարութեան զօրք
էն... բայն մը անդամ՝ զարնուեցան, եւ թե պիտի
ըրբեն, բազողութիւններ ալ ունեցան, բայց ընդ-
հանրապետ իրենց բանը գէլ դնուց, անանկ որ սկսա-
ւ երենին վախ ու մշատութիւն մ' իշխան, անոր հա-
լար իրենց իշխանն ու օրոշեց որ իս զօրաց մեծ մասն
ու երկեւ և քիչ մարդու մասն բանէ, ինը ալ քիչ մը եւսքը
ունեցի դարձան, և Ասոնք կը տեսնուի որ Գեղանմանին
Աշերը Դարսաւոցց բաներն անանկ յաջող չէն։
Անչափ բանի մը յարաւիքը կը հասուանին։ Ես ալ
իրան աւելցրներու է որ նոյն խէ Դարսաւողի մը
զրաւոր կողմանակցութիւն մը կայ որն որ ամենայն
առանձիւա գէմ է զուրս ելլեւը կամ իրենց լեռ-
ութիւնն վար իշխալու եւ բաց տեղեր կրտեւրու, որով
հետեւ առանձն վեատակար հնարեւ թիւններ կը
խախտայ։

Ա. Եղեւս վերջին օրերը թթեատր փայէն ըստ հաւառ որ Դարձաւագլուխ Փատկորդցոյն քաջ մեծ յաշուամին անեցած և կառավարութիւնան զըզը մնադադար ընելու ստիպած ըլլան մինչեւ որ մերական Խովհանն որշամ ընէ . բայց միզի կ'երեւոյ որ առ լլայն հաւառք բնծայի ըն յառաջ պէտք է աւելի հաստատուն անդիկութիւններու սպասել ։ Առ սարց է որ ենին նոյն ըստը ճշմարիտ ալ մնան ուղղելով նշէ այնշաբ մեծ ու որոշիչ բան մը շնկըր-նոր մէսուի կ'օրովհետեւ համեր փայցին զօրամա-ռութեամին ներդ բանակը անեն նորէն կարգի ընդու գնել :

Առ Քաղերը ամեն հրեցանի են մաս կ' ենք : Տարեկան
գիշեր՝ կանչիքի էն դիրքին արձատ է, վեց առևուանը՝ կանչիքի
և կ' դիրքին արձ անք : Կանչը առևուանը նշան Աւորուցիք կա-
տարական առաջանց ակներեն (գոտայքի), թէ Աւորուցիք
կոչուելու ժամանակ է թէ արդ համապատասխան մեջ՝ ու Արքանու,
Տիգիթ արքանց գրածութանը համապատասխան բանեանը : — Արքին
Մարտական զարդարանը : — Կառանային արքին, Առքինն
անոն, Արք Արքանութանց անեւ ակը, Պեղողուու, Երասու
զի կ' վայրը, Վահենուրեանց գրածութանը անենակը,
պատման : Ուրբայման զարդարանը Արքանունան Արք Արքիուրի
ու անոնք : Սպահանի արքանը : Սպահանի Արք Արքիուրի
ու անոնք : — Սպահանի, Անեն Արքուու : Արքիթայրանց
գոտայքինը : — Արքեան ու Հոգու առաջանք Արքիթ արքանց
գոտայքինը : — Հայու ու բարձրակարգ առաջանք

新嘉坡總理，新嘉坡市長及新嘉坡市議會

ԱԼԱՐԻՆԻ ԴԵԿՏԵՄԵՐԻ ՏԻ	
Ամսակրութեան 100 ըլվադորիկ թաղեա՞ 271/3/4 արժ. ֆիոր. 2 տարի	
Ամսակրութեան 100 ըլվադորիկ փերքին 111 "	" 1/2 "
Ամսակրութեան 300 Պառական - իբրա՞ - " "	" 2 "
Հանուն 1 ամսակրութեան 10.50 "	" 1 "
Հանուն 1 100 պուդունյա թեալիք՝ 245 1/3 "	" 2 "
Սարգսութեան 300 Պառական 129 1/2 "	" 2 "
Մորութեան 300 Պառական 110 1/2 "	" 2 "
Ժամանակակից 300 Պառական 129 1/2 "	" 2 "
Ֆրանկի 120 Պառական 119 1/3 "	" 3 "
Ամսակրութեան 100 Պառական 1 "	" 3 օր